

„ ջանալ՝ զի բարձցին ՚ի միջոյ եկեղեց-  
„ ւոյ ՚Քրիստոսի անուանարկ անօրէն  
„ ամբարձութեն գայթակղութիւնք „ :  
՚ Այս թուղթու սուրբ հայրապետն մեր  
մահուընէն քիչ տարի առաջ գրած է ,  
երբ ինքն կաթուղիկոսի քաղաքական  
կամ իշխանական տիրութենէն հրա-  
ժարած , միայն աստուածային տիրական  
իշխանութիւնը անհրաժեշտ կու վա-  
րէր , անդադար վարդապետութեամբ և  
հովուութեամբ : ՚ Այս ցաւալի և սրխ-  
րալի գէպքը պէտք է յիշեմք , Ո . Աա-  
հակայ քաղաքագիտութիւնը և քաջ  
ազգասիրութիւնն այլ լաւ ճանաչելու  
համար :

Կը շարունակուի :

Հ . Ղ . Մ . Ա .

---

### Եռունկ:

( Տես երես 243 )

՚ Իբրև քրիստոնեայ և պաշտօնեայ , իր  
կրօնակցացը բարեսպաշտութեան և բա-  
րի վարուց օրինակ եղած է : ՚ Հեղի վա-  
րուցը քան թէ գրուածոցը Ճարտասա-  
նութեամբ առաքինութիւնը կը քարո-  
զէր : ՚ Իր զիշերներն յայտնի կը ցուցընեն  
որ սրտին համեմատ կը խօսէր . և նոյն  
իսկ այն ուրիշներուն սրտին մէջ բարոյ-  
ական և կրօնական Ճմարտութիւնքն ,  
որով իր հոգին սնած էր , արմատացնե-  
լու փափաքն ու եռանդն է՝ որ իր քեր-  
դուածոյն պակասութեանցը մեծ մա-  
սին պատճառ եղած է , մտածելով զայն  
իբրև առանձին մատենագրական գործ  
մը : ՚ Ի՞ և նոյն հետեւութիւնքը և մի  
և նոյն սկզբունքներն անդադար կը  
բաժնէ , կը համառօտէ և կը կրինէ :

՚ Հաւաստի է թէ հասարակաց առջեւ  
անտարբեր ոգւով չէր խօսեր : ՚ Իիրակի  
մը ՚ Աէնդ-Ճէյմ քարողելու ատենը ,  
տեսնելով որ չիկրնար բոլանդակիր Ճար-  
տասանութեամբը ունինդրաց ուշա-

գրութիւնն իրեն գրաւել , ինքն որ զգայ-  
ուն և ըսածին խորը թափանցած  
մարդ էր , յանկարծ խօսքը կտրեց , և  
ամպիոնին վրայ սկսաւ արցունք թա-  
փէլ : ՚ Ոչ ոք կը համարձակէր իրեն դի-  
մաց կրօնքի և բարուց վրայ ծաղրա-  
բանել . և ըստ հարկին իր կենդանի և  
կրակոտ երևակայութեամբը՝ բուն անգ-  
ղիական և կծու երգիծաբանութիւն  
մը ընելով , ծաղրողները կը լուցնէր :

՚ Անական վսեմ հանձար ունէր . իսկ  
բնաւորութիւնը ծանր էր և լուրջ :  
՚ Վարդկային վիճակին վրայ ամենա-  
բարձր տեսութեամբ կը մտածէր , հա-  
մարելով զայն իբրև անմահ էակ մը ,  
որ որ մը տիեզերաց արարչին հետ  
կենակից պիտի ըլլայ : ՚ Աարոյական  
Ճմարտութիւնք՝ իրեն համար ան-  
ցողական գաղափարներ չեին , որ քանի  
մը վայրկեան մտածելով կ'անցնին , և  
վերջը աշխարհի յուզմանց մէջ կը մոռ-  
ցուին : ՚ Նդադար անոնց վրայ մտածե-  
լով , իրեն համար խորին զգացմունքներ  
և հոգւոյն ընտելական հանգամանքներ  
դարձներ էին , որոնք իրենց պատկերն և  
զրոշմը իրեն ուրիշ գաղափարացը վրայ  
ալ կը տպաւորէին : ՚ Փապքալի հան-  
ձարն աւելի իրենինին հետ նմանու-  
թիւն մը ունի , ազդուութեամբը , խո-  
րութեամբը , նոյն կարգի գաղափարնե-  
րովն և նոյն տեսակ երևակայութեամ-  
բը :

՚ Իր ժամատունն եղած ժամանակը ,  
սովորաբար օրուան մէջ քանի մը ժամ  
եկեղեցւոյն գերեզմանատանը մէջ պը-  
տըտելով կ'անցընէր : ՚ Իր քերդուածէն  
ալ կը գուշակուի որ յաճախ զիշերը կը  
հսկէր կամ կ'ելլէր մտածելու կ'եր-  
թար : ՚ ատ մը մտածութիւնք և զգաց-  
մունք կան մէջը որ ցորեկ ատեն մարդ  
չզգար , և զիշերուան երկինքը մենա-  
ւոր դիտողին միտքը միայն կրնայ ըս-  
տեղծէլ : ՚ Մէն մարդ երբեմն դիտած  
կ'ըլլայ թէ ինչողէս տարբեր են այս  
խաւարի ու լուրութեան ժամերուն ը-  
րած ազդեցութիւնքն : ՚ Այս թանձր և  
մթին գոյներով կը թաթաւէր ՚ յունկ

իր վրձինը, այս աշխարհիս պատկերը տիրատեսիլ քողով մը պատելու, և իր ստուերացը քով՝ անմահութեան պայծառութիւնն աւելի դուրս ցատքեցնելու համար :

Իր խօսակցութեանը մէջ պէտք էր իմացնել և իրօք ալ կ'իմացնէր տեսակ մը կենցաղ և խորհրդաւոր բաներու ախորժ մը, որ իր գրուածոցն ալ յատուկ ոճն է : Այնընաեւ իր պարտէզին զարդուցը մէջ կը տեսնուէր. պատերէն մէկուն վրայ հեռագիծ տաղաւար մը նկարած էր, աթոռներով հանդերձ. և անանկ բնական որ ստուգելու համար պէտք էր քովը մօտիկնալ, և հոն այս խօսքը գրուած էր. Աներեւոյնեւ ոչ պարբեն :

Օ գայուն սիրտ ունեցող անձինք որմնք կ'ըմբռնեն թէ կրնայ մարդ առանց ծիծաղելու ալ երջանիկ ըլլալ, պէտք չէ այս մատենագրիս լուրջ բնաւորութեանն համար վճռեն, թէ ուրեմն անընդել և փախչելու մարդատեաց մարդ մը եղած պիտի ըլլայ : Աը սիրէր զմարդիկ, կ'ատէր միայն անոնց ախտերն. և մաղձոտութիւնը որչափ ալ սաստիկ էր, դեռ միշտ քաղցրութիւն մը կերեար վրան : Ուրիշներուն հետ միշտ գերեզմանաց և մահուան վրայ չէր խօսեր. խաղ կը սիրէր, և անմեղ զբօսանօք կը զուարձանար : Իր թեմին մէջ ժողով մը և գնտակի խաղ մը սահմանեց, ուր շատ անգամ կ'երթար խաղացողներն աւելի ևս ՚ի զուարթութիւն յորդորելու համար :

Իր հանձարը գրեթէ իրեն հետ հաւասար ապրեցաւ . և միայն կենացը վերջին տարին, կ'ըսէ անգղիացի օրագիրը, այն ջահն որ վախճանին մօտեցած դեռ կը փայլէր, անշուք կերպով մարեցաւ հասարակաց առջեւ, համականենին ըստուած քերդուածով մը, որ իր գրուածոց յետինն ու վատթարագոյնն է : Իայց նախինը տարին իր հանձարոյն դեռ կենդանի փայլը ցըցուց Նախագիտիդ գրութեան վրայօտ դեսունեանց մէջ, նամակի ձեռով ուղղեալ առնուակեան Ուփարտուն : Աթէ մատար կ'արդիական բերմանէն է որ իւրա-

ծենք զայն ութանամեայ ծերու մը գործ, պակասութիւններէն աւելի զանազան գեղեցկութիւնքն կը զարմացնեն : Արանշան բան մըն է որ ութառուն տարուան բեռն այդ վառվառուն երևա. կայութիւն չէ կրցած տկարացնել : Այն տկարութեան և զառամութեան հասաւակին մէջ իր խիստ և խրոխատ հանձարը գեռ չիկրնար կանոնաց լծոյն համբերել, և անվեհեր կը թօթափէ ծերութեան և փորձառութեան կապանքը : Այւ իրաւցնէ կարծես թէ երիտասարդի մը մտածութիւններ կը կարդաս, որ լի յանդգնութեամբ և իր ուժոյն սաստ կութեան վրայ վստահացած, կը ծանուցանէ որ սովորակտն ձամբաներն կ'արհամարհէ, և թէ ինքը նորանոր շաւիղներ բանալու համար ծնած է : Ամէն սեղ յանդուգն մտածութիւնք, մեծամեծ տեսութիւնք, զօրաւոր ոճ, լի նմանութեամբք, փոխաբերութիւնք և նկարագրութեամբք՝ լնթերցողին միտքը կը գրաւեն :

Այս պզտի գրուածիս մէջ պայծառ կը տեսնուին Այունիի զաղափարներն իբրև քննադատ : Այարծես թէ գիշերքն ըստ իր բացատրած սկզբանցը Մնած է, կամ անոնց վրայ իր սկզբունքներն հիմնած է : Ախսատիպ հեղինակն չիկրնար անտարբեր ոգւով ուրիշի հետեւող գրիշները տեսնել : Ավ պարսաւէ զՓոփի՝ Հոմերի թարգմանիչ ըլլալու պարծանօքը շատանալուն համար, փոխանակ Անգղիոյ երկրորդ Հոմերոս մը ընծայելու փառաց ետևէ ըլլալուն : Հետեւեալ հատուածէն կ'իմացուի թէ ինչ տեսակ գեղեցկութեանց պէտք է փնտուել իր Գիշերգքերդուածոյն մէջ :

“ Ամէն մարդ նախատիպ կը ծնանի. ինչէն է ուրեմն որ ամենքս ալ գաղափար կը մեանիմք : Արդեօք բնութեան պակասութենէն է կ'ըսէս. ու Բնութիւնն ըստեղծեր բնաւ երկու անձն նման յամենայնի . ինչպէս նաև չկազմեր երկու դէմք որ բոլորովին իրարու նմանին : Ուրեմն մարդոյն թերութիւնն է պատճառ : Հետեւելու տարապայման բերմանէն է որ իւրա-

քանչիւր մնաց զանազանող նշանքն կ'եղծանին կ'անհետանան : ||' ատենա զրական աշխարհն ոչ ես այլ բաղկացեալ և առանձին կերպարանք՝ և զատ յայլոց անձնաւոր էութիւն ունեցող անհատներէ . այլ խառն 'ի խուռն և իրարու հետ շփոթեալ մտքերու անկերպարան զանգուած մի է . հարիւր զանազան զրուածք ըստ իսկութեան մի և նոյն բանն են : Եթէ մէջերնէս նոր ( ) մար մը ելքէր, և իր կրօնիցը բոլոր աշխարհ ծաւալելն դիւրացնելու համար, բոլոր մեր գրքերն առնուր ու իր բաղանիքները տաքցընելու գործածէր, պահելով միայն իսկապէս նախատիպ գրուածքներն, գրոց տէրութիւնն լայնածաւալ բոցածարակ քաղաքի մը կը նմանէր, ուր որ քանի մը անծախ շէնքեր, ամրոց մը, տաճար մը, և ասդիս անդին աշտարակ մը կանգուն կը մընան, և ամայացեալ տեղւոյն աւերակացը վրայ տրտմութեամբ մը կը տիրապետեն :

“ Հյանէր զբեղ, մէծարէտ զբեղ, երկու կանոնք են որոնց կիրառութիւնն ի՞նչ պէս բարոյականի, նոյնպէս գեղարուետից մէջ կարեոր են :

“ Հյանէր զբեղ: Արնանք մեզի յարմարցնել ինչ որ ||' արտիալէս չար զըրացւոյ մը համար կ'ըսէր: ||' եր հոգւոյն պէս մեզի մօտ և մեզմէ հեռու բան չկայ: ||' վ մատենագիրք, մտէք այդ անդունդին մէջ, զննեցէք հոգւոյն խորութիւնը, չափեցէք անոր լայնութիւնն, իր կարողութեանց բովանդակ զօրութիւնն պարզեցէք, և թողէք որ ազատաթար ըստ իրենց կամացը շարժին: ||' առեցէք ամփոփեցէք լուսոյ և հրոյ ցրուեալ կայծերն զորոնք ձեր անհոգութեամբն կը թողուք որ մարին, կամ հասարակ և ուրիշներէ մուրացած մտածութեանց անարդ կոյտի մը տակ կը խեղդէք: Փութով մէկ վառարանի մը մէջ ամփոփեցէք զանօնք, և մէկ լուսաւոր մարմին մը կաղմեցէք. այն ատեն ձեր հանձարն, եթէ ունիք բան մը, կը ուանայ ձեր սրտէն, ինչպէս արեւ վհին ծոցէն սրացաւ, և դուք նախ հա-

մորձակ այդ առաեղ վրայ զարմացէք, թէ կաէտ և ձեր գործն ըլլայ:

||' եծարէտ զբեղ: ||' բադ խիստ անվատահ մ'ըլլար. և շատ մի թողուր որ անուանի մատենագիրք և մեծամեծ օրինակ վրադ տիրապետեն: | յթէ քու վրադ համարումն ունենալու կտրՃութիւնն ունիս, կը տեսնես որ մէկէն հասարակաց համարումն ալ քուկինիդ հետ կը միանայ: | յու մուացդ բնական ծնունդը միշտ ուրիշներու մտքէն մուրացածոյ ձոխագոյն գանձերէն աւելի նախադասէ: | աւագոյն է կարենալ ըսել ընդ ||' բատիոսի:

Իմովք ընչեփ եմ լրաւոր:

“ ||' ատենագրական աշխարհի մէջ պէտք է լիեսարու հպարտութիւնն ունենալ, որ աւելի կ'ընտրէր գեղջ մը գըլլիսաւորն ըլլալ, քան երկրորդ 'ի հառվմ: ||' պով միայն կրնաք ձեր գրուածոցը յատուկ կնիք մը տալ, որ կարենայ ձեզի միայն սպատշաճիլ և հեղինակի վսեմ անուանն արժանի ըլլալ: | Շգիւ նկարագրելով, հեղինակ է այն մարդն որ կը մտածէ և կը շարագրէ . իսկ բոլոր այն մամուլի յափշտակողքն՝ որչափ ալբազմահատոր գրուածք և գիտութիւն ունենան, կարդացող և գրող մարդիկ են միայն :

“ ||' ատենագիր մը որ այս երկու կանոնաց մէջ կը թերանայ, ոչ երբէք եղական և ոչ առանձին հեղինակ կ'ըլլայ. և ուրիշ արդիւնք մը չունենար բաց 'ի աննշան մարդկանց թիւն աւելցնելէն, և գժբախտաթար իր մտածութիւնքն՝ բազմութեան մուածածներէն տարբերութիւն մը չեն ունենար: ||' իտքը գիտութեամբ խանգարուած, և ուրիշի զաղափարներովն ձնշուած, նոր իմաստ մը արտադրելու կարողութիւն չունենար: | նկէ չես կրնար յուսալ որ երեակայութեան պայծառ սահմանացը մէջ նոր երեւոյթ մը կամ անծանօթտեսարան մը յայտնէ: | բըլ նիւթական նմանող մը, նուաստաբար հասարակ մարդկանց խումբին կը հետեւի, և հնոց հետոցը վրայէն ծնկի վրայ ընդքարշ կերթայ: | Գերմեռանդն մնա-

պաշտի մը պէս, որ ահիւ և գողութեամբ իր անզօր զրոշելոյն սոտքն ինկած, իրմէ նպաստ կը հայցէ զոր նա անկարաղ է տալու . կոյր մեծարանօք մը կը խնարհի մեծ մարդու մը արձանին գիտացը, և ակնկորած անոր պատուանդանն զրկելով կը կարծէ որ բաւական է անոր զայչիլը իր թերութեանցն և տիարութեանը ներումն գտնելու : Տես Ճշմարիտ հանճարն՝ ինչպէս սովորական ճանապարհաց լայնութիւնն կը կտրէ կ'անյնի, և փնտուելով կը գտնէ վերջապէս նոր երկիր մը . քաջութեամբ կը մշակէ զայն, և կը կանգնէ հան արձան մը, հիացուցիչ իր վսեմութեանն կամ նորօրինակ ձեսին համար :

“ Ինչու համար անկարելի պիտի ըլլայ որ մէյմը եկածներէն աւելի մեծամեծ մարդիկ ելեն : Ով զննած է մարդկային մտաց խորին անդունզը, որուն եզերքը՝ ահեզերաց սահմանացը պէս անծանօթ էն : Ի շխարհիս սկզբանէն՝ ի վեր թերես չէ եղած և ոչ մէկ մարդ մը որ այն կէտէն՝ ուր կրնար հասնիլ . դէակ՝ ի ասդին կանկ առած ըլլայ, և իր գործը քան զայն զոր կրնար ընել ստորին թողուցած ըլլայ : Ի նցելոյն օրինակներն միշտ կարելոյն կանոն առնելով, զարմանք չէ որ այդ կանխակալ կարծիքն, որ բնաւ հաստատութեան մը վրայ կայացեալ չէ, մեր աչքին դիմացը փոքրկացնէ մեր կարողութեանց և զօրութեանց գաղափարը :

“ Ինչու Ա իրզիլոս իր հրաշագիծ ինէականն՝ ի հուր գատապարտեց . վասն զի գործոյն վերջն համնելն ետե, կորած սահմանէն դեռ անդին ասպարեզ մը կը տեսնէր . ինչու չկարենայ պիտի մարդ անոր հեռուէն նըշ մարած տեղերուն համնիլ : Ի եռ Հոմերոս շգրած, եթէ գերագոյն էակ մը չնաշարհիկ Կլիականին ուրուագիծս յերկիր բերած ըլլար, կամ մարդկային ազգը դիպուածով զայն գտած ըլլար, Ճշմարտանման է թէ անոր գործադրութիւնը մարդկային կարողութենէ

վեր բան մը պիտի երեւէր : ‘ Կոյնպէս մենք ալ հիմա անհնարին բան մը կը համարիմք զհոմերոս գերազանցելը : Խակ արդ յայտնի է որ առաջինն կարծիքը մոլորութիւն մը պիտի սեպէինք . ով ըստ թիւն երկրորդն ալ ուրիշ մոլորութիւն մը չէ : Այս երկու կանխակալ կարծիքն մի և նոյն ազբերէ կը ծագին, այսինքն մարդկային մոտաց Ճշմարիտ սահմաններն ու կարողութիւնը տգիտանալէն :

“ Ա իթէ կարելի չէ որ այն յետին օրինակաց պատկերներն զրոս Կ քարին յառաջ . պիտի բերէ մարդուս մը քէն, նոյնպէս ամենայն կերպով ուղիղ և գեղեցիկ ըլլան : Ըստերես գայ ժամանակ յորում արդիք անցեալ դարուց վրայ գոհ աչօք և արդարացի հարատութեամբ միշտ մը լեցուած նոյին, և Հոմերի ու Պատմասթենէսի օրելն՝ նորածին հանճարոյն իրրե արշալցո մը սեպէն, և Կ մէնքը՝ համբաւոյն մանկութեանն իրրե խանճալուրք մը : Կ տիկայ մոսծեն անգամ անմտութիւն է, պիտի ըսէ մէկը : — Ի այս ահա տես բնագիտութիւնն, չափաբերութիւնն, բարոյականն, քանի մը գարու մէջ ինչպէս երագ բարգաւաճնեցին : Ես ինչպէս արուեստք և զիտութիւնք միտեղ, անոնց հետ նաև . կենաց դիւրութիւնքն և զուարձութիւնքն, մարդկային ազգի վայելքն ու պարձանքը յառաջացան :

“ Ա յդ զիւտից յաճախութիւնն հանճարոյն նորանոր մնունք կը համայթէ : Կ ըուեստք և զիտութիւնք արմատներն են . զրելու արուեստն է ծաղիկը . երբ արմատներն կը տարածուին, կը ծաւալին և կ'ամին, ինչպէս կրնայ ծաղիկն սպասիլ կամ այլափոխիլ :

“ Կ ստարակոյս նախնեաց ընթերցանութիւնն խելքով բան է, և հասնարաւոր մարդը միայն կրնայ զանոնք կատարելապէս ըմբռնել ու համ առնուլ փառքն զմեզ կը հրաւիրէ զանոնք գերազանցելու, և բանն կը պահանջէ որ ուժերիս բանեցնենք այնպիսի գործոց

մը մէջ, յորում որ և է կերպով չա-  
ջողելու անպատճռութիւնն այնպէս մեծ  
հետեանք մը չքերեր : Խակ ես ներ-  
քուստ համզուած էմ որ ներկայ և  
հանդերձեալ ազգաց՝ անցեալներէն ըս-  
տորնագոյն ըլլալու անվլրէայ պատշառ  
մը չիայ բնութեան մէջ, և թէ ամէն  
ժամանակ մարդուս միտքն հաւասար և  
հաւասարապէս զօրաւոր է : Ուրեմն մի  
միայն մարդկանց և մանաւանդ արտա-  
քին հանգամանաց պակասութենէն է,  
որոնք քիչ կամ շատ մեր կարողու-  
թեանց զարգացումը կը դիւրացնէն :

“ Խայց ի՞նչ . ընդհանուր մարդ-  
կային մտաց զրայ վՃիռ կը հատա-  
նեմք, մինչդեռ իւրաքանչիւր մարդ ա-  
ռանձինն և ոչ իրենին կարողութիւն-  
ներն կը հանձնայ : Արնայ ժխտուիլ որ  
կան մեզի անծանօթ կարողութիւնք  
մեր սրտին մէջ անգործ մնացած, ի՞նչ  
պէս մարդարիան թմրած ոստրէին պա-  
տեանին մէջ, և անդամանդն անզգայ  
ապառաժին երակացը մէջ, սպասելով  
որ բարեբաղդ պարագայ մը զանոնք  
զարթուցանէ, կամ կրկնապատկեալ  
ձգունք զանոնք իրենց անգործութենէն  
հանեն, ինչպէս որ այս տեսակ ամեն-  
օրեւայ երեսոյթներն կը ցուցանէն : Եթ-  
կային ատեն խորին միայնութեան մէջ  
ծածկուած մարդիկ՝ յանկարծ դուրս  
կ'ելլեն, անակինկալ պատճառի մը դրսդ-  
մամբը մղուած, և սաստիկ պայծա-  
ռութեամբ աչքերնիս կը շլացնէն . և  
շատ անդամ իրենք իսկ՝ վրանին սքան-  
չացող ամբոխին պիս իրենց վրայ կը  
զարմանան : Ո՞տենապիր մը իր նո-  
րանշոյլ հանձարոյն նախկին ձառա-  
գայթներն տեսնելով հիացած կը մնայ,  
որպէս թէ գիշերն օգուն մէջ լուսաւոր  
երեսոյթ մը տեսած ըլլար . և սաստիկ  
ապշելն, հազիւ ինքն իրեն կը հաւա-  
տայ : Ո՞ինչդեռ այդ նախանձելի ամօթ-  
խածութեամբ իր այտերն կը շիկնին,  
կրնայ իրեն զուրցուիլ ի՞նչ որ Ո՞իլուն  
կ'ուղղէ առ Եւա, երբ անիկայ առաջին  
անդամ Եղեմայ խաղաղ ընակին մէջ  
ինքն զինքն կը տեսնէ .

Զոր դուդ տեսանես, ով արարածը գեղեցիկ,  
Զոր աշուրը տեսանես՝ դու ես, նա քեւ գայ եւ գընոյ :

Ո՞յն ատեն հանձարը կը նմանի խան-  
դակաթ բարեկամի մը որ ծպտեալ մե-  
զի կ'ընկերէ . և կը չէ ծենք ելմէ, մեզմէ  
հետանայ . . . Վիրկընզիաւն գորավլա-  
նօք ինք զինքը կը յայտնէ, և խնդու-  
թեամբ ու զարմանօք կը լեցնէ զմեզ ::

Ո՞չ ոք անշաւշտ այս մտածութիւն-  
ներն իբրև ցնորդ մը կը համարի . և  
քիչ մը որ մէկն անսնց խորունկը մանէ ,  
կը տեսնէ որ այդ հեղինակին Տեսու-  
թիանք անուանած գրուածին մէջ խել  
մը ձշմարտութիւնք կան : Եթէ անգ-  
ղիացիք յաճախ կը թերանան սաստիկ  
համարձակութեամբ և յանդգնութթ ,  
այլք ընդհակառակն իրենց հանձարոյ  
ասպարիզին մէջ երկըստութեանն հա-  
մար պարաւելի են . որոնք շատ ան-  
գամ կիրթ ախորժակ ցուցանելու և  
այլց հետևելու ջանքով իրենց տաղան-  
դը կը նսեմացնէն : Շամարիտ ախորժն ,  
այսինքն այն բնական ազգող զօրու-  
թիւնն որ ձշմարիտ գեղեցիութիւն-  
ներն զգալ կու տայ, և անընդհատ  
բաղդատութեամբ կը կատարելագոր-  
ծուի, հանձարոյն հաւասար սակաւա-  
գիւտ է . իսկ հասարակ աստիճանի  
խիստ շատ կան : Եւ այս տեսակ ախորժ  
ունեցածներն անսնք են որ ոչ երեա-  
կայութիւն ունին և ոչ զդացմունք ,  
կամ խիստ ողորմելի բան մը, և զայն  
ալ միշտ կը ջանան տկարացնէլ : Կցոնք՝  
գրուածի մը մէջ երկու յատկութիւնք  
միայն գովելի կը համարին . այս է թէ  
լու գրուած և ՚ի գործ դրուած ըլլան :  
Խայց լու ՚ի գործ դրուած ըսելով ի՞նչ  
կը հասկնան : Շագրիտ ուրսւագիծ մը ,  
բայց անձուկ . վայելազարդ ձեւ մը ,  
բայց հասարակ և փոքրիկ : Ո՞էյմը խո-  
րը մոնիր . ի՞նչ կը գտնէն . խիստ շատ  
անդամ հասարակ մտածութիւններ ,  
ուրիշի զրուածքներէն առած , բաւերն  
փոխած կամ քիչ մը աւելի ընդարձա-  
կած : Փոխանակ անձամբ իրենց նիւ-  
թոյն իւրաքանչիւր մասունքը մտածե-  
լու , և երկայն ատեն իրենց երեակայ-  
ութեան կրակով ջերմացնելով բեղ-

նաւորելու, անխոտիթ կը ժողովեն ինչ որ ուրիշներն անոնց վերաբերեալ բան մը զրած են, կը հաւաքեն խել մը անյարմար կապերտներ, և այն կտորուանքներով կը ծածկեն իրենց ոգին որ բնաւ չկրնար տեսնել իր նախատիպ պատկերը, այլ այնպիսի կերպարանքներ որ բնաւ իրենը չեն: Ուն համարձակիթ վայրկեան մը առանձինն և ազատ զբելու, այլ միշտ հազարաւոր վկայից առջեւ, և բոլոր այն վարժապետաց թելադրութեամբն որոնց ներկայութիւնն իը տագնապէ զոգին և երեակայութիւնը կը կապէ կը կաշկանդէ: Երկասիրութիւնն լրացաւ. ոճը պարզ և միանգամայն վայելուչ. բայց դեռ չը կարդացած ալ բերնուց զիտէիր զայն: Բնաւ չես զաներ այնպիսի մոտածութիւններ որ զընթերցովն ընդհատեն, հոգւոյն յնցում մը տան, և խոկալու յորդորեն: Ոկայ բան մը որ զքեզ զարմայնէ, լուստղարդ պայծառութեամբ մը լեցնէ հոգիդ, և անոր մէկ նոր խորշը լուսաւորէ զոր դու բնաւ չեիր դիտած, կամ կենդանի ու տեւական զգացմունքներ ազդէ:

Եռունկ այս կարգի մատենագրաց ընմանիր, որոնք չափաւոր և ընդօրինակող կը մնան, վասն զի յայն խսկ ծնեալ են, կամ այնպէս կ'ըլլան՝ ծառայական ախորժով մը հանձարնին եղծանելով. պէտք չէ ևս իր Կիշերացը մէջ փընտուել անանկ հեղինակի մը գործը, որ ուզելով մստենագրութեան մէջ անուն ձգել, քերթուածի մը նիւթը կը հնարէ և կարեւոր բաներն կը ժողովէ, պարապով անոր ուրուագիծն կը գծազրէ, մասունքը կը յարմարյնէ, յիշողութիւնը կարեւոր ծանօթութեամբք կը բեռնաւորէ, կ'ընտրէ իմաստներն որ պիտի գործածէ, արուեստի կանոններն ու իր ազգին ախորժը կը քննէ, և դիմացը ուրիշ կէտ չդներ, բայց եթէ յաջողութիւն և փառք. որոշեալ միայնութեան և աշխատութեան ժամերուն՝ սահմանեալ պարապմանցը կը դառնայ, երեակայութիւնը կը բեղնաւորէ, կը միանայ ընդ անձանց զորոնք կուզէ խօ-

սեցնել, ընդ առարկայս որ կուզէ նկարագրել, և քանի մը ժամի իր ոգւոյն վիշակէն դուրս մտածութիւններ, ըզգացմունքներ և կրքեր կը զգենու. և այսպէս իր աշխատութիւնն ու պարապմունքը կը շարունակէ, ինչուան որ իր մտածած շէնքն որոշեալ բարձրութեն և սահմանեալ տարածութեանն հասցընէ:

Բայց մտածէ ծանր և լուրջ բնաւորութեամբ մարդ մը, ներքուստ համոզուած թէ կայ անմահութիւն հոգւոյ, ի պարտուց և յախորժակէ՝ կրօնից և բարոյականի վարդապետած ծշմարտութեամբք մնած, անընդհատ անոնց վրայ մտածելով, իբրև այր բարի ապրելով յաշխարհի և յարքունիս՝ ուր մեծամեծաց պաշտպանութիւնն և իր արժանեացն համեմատ բաղդ շնութու փափաքը զինքը կը բռնեն, թէպէտ և մաղծոտ և մտածող բնութեան բերմամբն առանձնութիւն կը սիրէ. քառասունուեօթը տարուան արդէն խսկ յաշխարհէ կը սկսի ձանձրանալ, և բաղդին սնոտի խոստմանց ստութիւնը կ'իմանայ, և իր սիրտն իրեն արժանաւոր ընկերով մը սրտին վրայ հանգուցանել կը փնտուէ. միով ամուսնութեամբ բարեպաշտ և խանդակած ամուսին մը կը գտնէ, և երկու դեռահասակ բարեկամներ կ'ունենայ՝ երկու որդւովքը՝ որոնց հօր տեղ կը բռնէ, և տասը տարի ցանկալի ընկերութեան մը քաղցրութիւնն ու անուշութիւնը կը վայելէ... և ահա այն միջոցին Փիլանդրոս կը մեռնի, կը մեռնի՝ յարդէս. ետեւէն ալ իր ամուսինն: Օ Փիլանդրոս յանկարծական մահ մը յափշտակեց տարաւ,՝ յարդէս ծիւրական ախտով զրաւեցաւ, զոր փուձ տեղը փութաց յաղղիա տանելու, յուսալով որ բերես բարեխառն երկնի մը տակ կարենայ վրայ դնել: Հոն կը թողու անոր ածիւնը, զուրկ ի պաշտամանց թաղման: Հյուսահատ ցաւօք կը կտրէ կ'անցնի ծովերն, և կը գտնէ իր միակ ամուսինն՝ մահուան տագնապներուն մէջ, որ իր աշացն առջեւ կիյնայ

Կը շիմանի : Այրեք ամսուան մէջ իր հոգեհատոր սիրելիներն կորմնցուց . Երեք ամսուան մէջ երեք գերեզման կանգնեց , և վաթառուն տարուան հասակին՝ տանը մէջ մինակ մնաց : Ի՞յդ տառապեալ անձին տուր հանձար , կենդանի և հրաբորքոք երեակայութիւն , և ամենազգայուն սիրտ մը . գիտցիր որ անգղիացի է և 'ի գիւղ բնակող , և որ զգացածն ու մտածածը կը գրէ , ինչպէս որ իր սրտին մէջ զգացմունքներն ու մտածութիւններն իրարու կը յաջորդեն . և ան ատեն կրնաս դիւրաւ գուշակել իր երկասիրութեանն ոճը , գեղեցկութիւնքն և թերութիւնքը :

Ինչպիսի տխուրու ու ցաւագին սկզբնաւորութիւն մը պէտք է ունենայ . ինչպէս իրեն սրտին համար յանկարծ տիեզերաց տեսարանն փոխուած պիտի ըլլայ . և իր թշուառութեամբն զգածեալ՝ ինչպէս թշուառ պէտք է տեսնե մարդկային ազգը : Ի՞ոլոր իր տեսութիւնքն ու մտածութիւնք 'ի գերեզմանն պէտք է ակնարկեն . և ուրիշ բան պէտք չէ ախորժի լսել բայց եթէ լրաւութեան ու մթութեան մէջ իր հեծութեանց ձայնը : Ի՞յն առարկաներն պէտք է փնտուե որ կրնան իր ցաւոցն հրապոյը և մնունդ հայթայթել : Ինչպիսի բուռն փափաք մը պէտք է զգայ բոլորովին այլ ինչ ըլլալու քան ինչ որ է . մեռնիլ՝ վիճակը փոխելու համար , և գտնել իր սիրելիներն հոն ուր զիրենք երջանիկ կը համարի , ինք զինքը թըշուառ սեպելով յաշխարհի ուր անոնք չկան : Շատ աւելի քաղցրութիւն պէտք է զգայ անոնց ստուերացն հետ խօսելով , քան մարդկան հետ կենակցելով : Նկրնար անտարբեր աչքը զըւարթ երես մը տեսնել այնպիսի աշխարհքի մը մէջ որ իրեն համար տըխուր քօղով մը պատած է : Ի՞նկեղծ և սերտ կարեկցութիւն մը պէտք է ցուցանէ անոնց որոնք իրմէ օտար զքօսանքներ կը փնտուեն . և ամենայն իրաց տխուր և ցաւագին կողմը միայն պէտք է տեսնէ . և շատ անգամ այս՝ յամենայնէ լքեալ վիճակին մէջ՝ պէտք է առ

գերագոյն լակն ուղղէ իր պաղատանքն և հեծութիւնքը : Ա աթսնամեայ և տառապեալ ծեր մը կարօտ է միայնութեան և անմահութեան յիշատակաւն միմիթարութիւն փինտուելու :

Ի՞ոնցմէ բաւականապէս կրնայ գատուիլ թէ այդ գործն ինչպիսի ոճ , նկարագիր և զարդեր պիտի ունենայ . պէտք է ըլլայ երբեմն վսեմ , գրեթէ միշտ անկանոն , միակերպ և խոնեալ , լիթերութեամբք և գեղեցկութեամբք : Իսյց հասկնալու համար թէ ինչպիսի նորանոր խուռն մտածութիւնք , յանգուգն նկարագրութիւնք , արծարծուն և լի զգացմամբք բացատրութիւնք պէտք է յառաջ գան այդ ցաւօք բորբոքեալ և մարդուս համար նորօրինակ վիճակի մէջ վարակեալ սրտէն , այս խորհրդածութիւնս պէտք է ընել : Աթէ մատենագիր մը , փոխանակ պարզ յիշողութք անցած մարած զգացմունքներ նկարագրելու , կամ ամեննեին չզգացած անբնական իմաստներ ձեռք առնելու , բացատրէ իր մտածութիւնքն ու ազդեցութիւնքը այն միջոցին որ զանոնք կ'ընդունի . հարկաւ ոչ թէ այն այլայլութեան նախկին վայրկեաններն , յորում հոգին բոլորովին զինքն զգալու տուած , ուրիշ բան չիկրնար արտադրել բայց եթէ կցկտուր բաւեր և անյօդաւոր ձայներ , և ինք զինքն յախուռն իր գործարաններէն դուրս կու տայ . այլայն վայրկենին յորում հոգին բաժանեալ ընդ զգացումն և ընդ խոկումն , կը սկսի բաւական հանդարտիլ , իր տագնապն իմանալու չափ , և կրնայ բոլոր իր վրայ եղած տպաւորութեանցն անդրագառնալ , եթէ այն ատեն իր մոքէն անցած առժամեայ մտածութիւնքը , տարօրինակ խորհրդածութիւնքը , և յանկարծական ցողմունքը թղթի վրայ դրոշմելու ըլլայ , և թողուզգացմունքներն իրենք զիրենք բայց ատելի հնչող կ'ըլլայ և ուրիշ ձայն մը կ'արձեկէ . իր գրուածոցը մէջ մտածութեանց և բացատրութեանց սաստիութիւն և նորութիւն , արդիւ-

նախան ու ազդոյ զամնազանութիւն մը  
կը փայլի :

Ի՞նչ լունկ քիչ շատ այդ նախա-  
տիպ մտածութիւնքն յառաջ բերող  
հոգւոյ վիճակին մէջ էր, խաղաղ միայ-  
նութեամբ յարատե և խորին մտա-  
ծութեանց մէջ ընկղմած : Այսամքով  
մը ներգործող մաղձոտութեան զգաց-  
մունքն արծարծելով, իր հոգւոյն զա-  
նազան շարժմանցն ետևէն կ'երթար,  
կը դրոշմէր իր մտածութիւնքն ինչ  
կարգով որ մոքին մէջ կը ծնանէին,  
ամէն զգացածը կը բացատրէր, և նոյն  
զգացմունքն որչափ անգամ որ զգար՝  
նոյնչափ կը կըկնէր, առանց շատ իր ըն-  
թերցողներէն ակնածելու :

Իր քերդուածն 'ի վերայ վերջին դա-  
տաստանի կրնայ համարուիլ իբրև իր  
հանձարոյն գեղեցիկ արգասիք մը, այն-  
պիսի ձիւղի մէջ՝ յորում պէտք էր գե-  
րազանցել : Ալ ցուցընէ այնպիսի պայ-  
ծառ և բեղմնաւոր երեակայութիւն  
մը սրուն ամենայն ձնիսութիւնքը Պա-  
շերացը մէջ գործածած է . և լուրջ ու  
տիսուր նիւթերու համար իր ախորժը  
կը յայտնէ : Ի լոյս ընծայեց զայն յա-  
մին 1723, և Ի՞նգիշացիք մեծամեծ  
գովութեամբք ընդունեցան :

Որած է նաև յարասութիւն 'ի մի  
մասն զրոցն Հոբայ, որուն մէջ հարցա-  
կաններու երկայն շարքն առանցպատաս-  
խանւոյ և դարձուածոց զանազանու-  
թեաննուազութիւնն, տաղտկալի միա-  
կերպութիւն մը կը ձգեն : Ի՞նյոյ և  
այնպէս ունի նաև այնպիսի գեղեցկու-  
թիւններ որ կերպով մը այդ թերու-  
թիւնը կը ծածկեն : Լունկ պէտք էր  
զմայլմամբ կարդար ու թարգմանէր  
Հովբայ գիրքը, որուն իմաստներն իր  
թշուառութեան ատեն զգացածներուն  
խիստ համեմատ էին :

Ուէս ոտանաւոր և թէ արձակ զրէր,  
ոչ երբէք թեթև նիւթոց վրայ կը խօ-  
սէր : Ա եց նամակ ունի խիստ երկայն,  
տիկնոց մը ու զղեալ, որոնց մէջ աւելի  
բարեպաշտութիւն կայ քան բարոյա-  
կան, և աւելի հոգեւոր տեսչի մը կը  
պատշաճին քան զրաւոր մարդու մը :

Ի՞նոնց մէջ կ'երեկի իրեն այլաբանու-  
թեանց ախորժը, զորոնք թէպէտ ձը-  
գրիտ կը յարմարցնէ, բայց այնու հան-  
գերձ ստգտանելի և տարօրինակ բա-  
ներ են : Այս կերպով իր նամակացը  
սկիզբն ընծայական թղթոյն մէջ կը  
ջանայ կ'աշխատի նմանութիւն մը ըս-  
տեղծելու կամ գտնելու ընդ մէջ ա-  
ռասպելեալ Ձիամարդոց և արդի ա-  
զատականաց . և այս ազբիւրէն հանած  
յառաջ կը բերէ անհատնում ակնար.  
կութիւններ, փոխաբերութիւններ և  
շատ մը յարակից մտածութիւններ որ  
նախնական մտածութենէն աւելի ար.  
ժէք մը չունին : Ի՞նյոյ տեղ տեղ կան  
իրեն անուաննը պարծանք ընող կտոր.  
ներ ու իմաստներ :

Աւրիշ գործ մ'ալ հրատարակեցյա-  
մին 1728, անուամբը՝ Ձարագոշութիւն  
Նախականամունէան կամ Շշմաբէտ արգասի  
կէնաց ճարդոյ, որ իր արձակ գրուածոց  
լաւագոյններէն մէկն է . նիւթն ալ իր  
նոր հաստատուած վիճակին համե-  
մատ : Կ'երեկի թէ սրտանց և միթա-  
րութեան ատեն գրած է, այսինքն թա-  
գաւորին տաներէց կոչուելէն վերջը :

Քնարերգական մասն ալ ու զեց փոր.  
ձել, բայց չյաջողեցաւ : Իր Դիմե-  
րաց մէջ վսեմ և նախատիպ բանա.  
ստեղծը՝ Տաղեցը մէջ ցուրտ և հասա-  
րակ տաղաչափ մի է . և այն անկարգ  
ու ամենի երեակայութիւնն՝ քնարին  
գայելուն պէս կը մարի . հասարակ մը-  
տածութիւններ գրեթէ բոլոր տներին  
թափուր և անարդիւն կը թողուն : Ի՞ն-  
յոյ ոչ եթէ առ թերութեան նիւթոյն,  
զամն զի անդղիացի քերդող մը պէտք  
էր քան զայլս բեղմնաւոր ըլլալ, երբ  
վաճառականութեան օգուտներն ու  
ծալվական իշխանութիւննը կը հռչակէր.  
և քերդողն այն ատեն առոյգ հա-  
տակին մէջ էր . բայց այն տեսակ ի-  
մաստներ իրեն համար ընտանի չէին :

Իր ուրիշ մանր քերդուածքն են  
նամակ մի առ Ատիսըն 'ի մահ թա-  
գուհոյն Իննայի, և 'ի գահակալու-  
թիւն արքային Պահորգայ յամին 1714.  
ոտանաւոր մը 'ի պաշտօնակալութիւն

Ուելքովի, և ուրիշ ոտանաւորներ ալ 1745ն քաղաքական անցից վրայ . նա մակ մի առ Դիքը ՚ի մահ Լատիսընի յամին 1719, որուն մէջ ուրիշ նշանաւոր բան մը չկայ բայց եթէ անուանի մատենագիրը սիրելի ընծայելն, և իր բարեկամին առաքինութեանց տուած վկայութիւնքը : Ի՞ս իշխանն է էնտըստուն գրած թուղթը արժանի է ամբողջ կարդալու :

Երկու թղթերն որ ուղղեց առ Շառը յամին 1730, իր գարուն վատթար հեղինակաց վրայ, պէտք է իր եօթը Լրգիծանաց կարգն անցընել, զրոնք ինքն ընդհանուր անուամբ կը կոչէ Հանրական տիր, կամ Սէր հանբառոյ . և խիստ երիտասարդութեանն ատեն շարդրած է : Խնդղիացիք զանոնք իբրև իր գլխաւոր երկասիրութեանց մէկը կը համարին : “ Եթէ ոչոյ յստակութիւնն, կ'ըսէ նախայիշատակեալ օրագիրը, մատաց աշխայժն և նիւթոյն պարզութիւնը կընան հեղինակի մը հասարակաց գովկեստն ապահովցնել, իշունի իրաւունք ունի ստանալու զայն : Շայց սակայն, կը յաւելու, չեմ զիտեր ինչու իր Լրգիծանքներն, որ սկզբան այնպէս աղէկ ընդունուեցան և ընդհանրապէս գովուեցան, այսօրուան օրս մոռցուած են : Խուիֆդ գիտնականն պատճառ կու տայ թէ հեղինակն պէտք էր կամ աւելի զուարթ կամ աւելի չար եղած ըլլար : Խնդոյ մէջ իսկ կը տեսնուի իր բոլոր գրուածոց սովորական պակասութիւնն : Իր Լրգիծանքներն ուրիշ բան չեն բայց եթէ նոյն նիւթի վրայ վերտառութեանց շարք մը, որ սկզբան ախորժելի կու գան, բայց վերջը կը ձանձրացընեն :

Ի՞ելի հանձար և կիրթ ախորժ մը կը ցուցընէ Զօրութիւն Կրժնի կամ Սէր Պարուալ քերգուածին մէջ, զոր Վերջին դադասդանէն քիչ մը ետքն հրատարակեց . նիւթն ալ հաճոյ և հետաքրքրական է . և գլխաւոր անձն է թշուառն Յովհաննա Արէյ, որուն ողբերգական վախճանն ծանօթ է : Բատ քննադա-

տից՝ թէպէտ և ամենայն կերպով ջանացած է ոտանաւորն սահուն և հեշտալուր ընելու, բայց դեռ բռնազրուեալ և կապուած կերպ մը մնացած է : Հանդերձ այս թերութեամբն, որ մեզի համար անզգալի է, այդ պղտի գըրուածքը ամէնուն աչքն իրեն ձգեց և իր համբաւն հաստատեց : Դեղեցկութիւնք երեւակայութեան, զգացման, բարոյականի, ամենայն ինչ այդ բանասաւեղծական և գողտը պատմութեան մէջ առափապէս զեղեալ են . որուն մէջ կը գտնուին գերազանց թատերական տեսարաններ և գողտը նկարագրութիւններ : Խունի վեհագոյն է երբ կընայ տրտմեցնել, և է նկարիչ թշուառութեան :

Մատենագրութե ասպարիզին մէջ հանդիսացաւ նաև թատրերգութե . ծանօթ է իր Բուտիբիս ողբերգութիւնն, որ խաղցուեցաւ յամին 1719ն Տրըրի-Լէնի թէատրոնին մէջ, և այս եղաւ իր տաղանդին առաջին նշանաւոր արգասիքը : Խնոր յաջորդեց ուրիշ երկրորդ մը, յորը որջեալ Վրէծինդրութիւն, որ ներկայացաւ յամին 1721 : Ա աթսունուվեց տարուան, ’ի 1753, համարձակեցաւ նորէն տեսարան ելել և ընծայել Եղիպատրու (Դեմետր և Պերսէսս), քերգուած յոյժ ստորին քան վԱրէծինդրութիւն, յորում կան ինչ ինչ զարմանալոյ արժանիք :

Միպերիացի օրիորդը :

( Տես երես 236 )

Մրասքովիա առաւօտ մը աղերսագիրը հետը առած ծերակուտին գնաց . սանդուխին վեր ելաւ և ինչուան դիւանատուններէն մէկուն մէջ մտաւ . բայց անթիւ մարդկանց բազմութեան մէջ շիփութեցաւ թէ որուն պէտք է դիմէ : Իրբոր աղերսագիրը ձեռքը քարտու-